



ՄԱՐԾՈՒՄ
ՎԱՍԳՈՒՐԱԿԱՆ

ԹԻՒՅՆԻ, ՀԱՅԿԱՍՏԱՆԻ ԹԵՒՕՐ
ՇՐՏՈՒՆԵ ՄԵՆԵՍՏՐՈՆԵ Ս ԼՐԱԿԵՑ

ԽՐԱԿՈՒ ԿԱՏՐԵՆԵՒՕՍ
ՄԿՐՏԻՉ ԿԱՐԻԱԳԵՏ ԽՐԻՄԵԱՆ

1862 — 1863

ՇՐՏՆԵ ՀԻՆԻՅՈՒՄԻ

ԹԻՒ 6

ԻՏՊԱՐԱՆԻ ՎԱՍԳՈՒՐԱԿԱՆ ԱՐԾԻՅԵՆ
Ի ՎԱՐՍՈՎ



THE
LIBRARY OF THE
MUSEUM OF COMPARATIVE ZOOLOGY
AND ANATOMY
HARVARD UNIVERSITY
CAMBRIDGE, MASS.

RECEIVED

1882 - 1883

NOV 10 1882

From the
Library of the
Museum of Comparative Zoology
and Anatomy
Harvard University
Cambridge, Mass.



ԱՐԾՈՒՒ

ՎԵՍՊՈՒՐԱԿԱՆ

ՇՐՋԱՆ Ե

1862—1863

ԹԻ Ե

ԿԵՏՔ ՀՈՐՈՅՆ ԸՍՍԵՄԵՆ

ՄԱՐԴԻ Կ տղայի մը պէս միշտ գործելու պէտք մը
 պալով որ եւ իցէ գործի վերսց կէսօրին ու կգործեն, բայց
 յայտնի է որ աւելի անօնք իմաստութեամբ եւ խոհա-
 անութեամբ կգործեն, որոնք որ իւրեանց գործն եւ նը-
 աստակն վարպետ ոսկերչի մը նման ճշմարտութեան բա-
 յայտանութեան եւ աստուածապաշտութեան փորձաքա-
 յին քսելով վորձելով, նորա մուտ կամ ճշմարիտ ոսկի վ-

ներն հանդարտութեամբ զգօնութեամբ եւ երկիր-զածու-
թեամբ կճանչնան եւ ըստ այնմ արժանաւոր կերպով կը-
վարուին եւ օրինաւոր տնօրէնութիւններ կընեն :

Մարդս իւր հանդարտութիւնը կորսնցնելու ժամա-
նակներն , երբեմն հոգին՝ պատերազմին մէջ յազթուելու
վերայ եղող զօրապետի մը իր զօրքերն ետ քաշելու ու
դարձեալ կարգի դնելուն պէս , հանդարտութեամբ նորա
բռնած գործին ինչ դիտաւորութեամբ սկզբնաւորու-
թիւն ընելուն վրայօք անդրադարձութիւն մը ընելով
հարցուփորձեր կընէ մարմնոյն . խելքն ալ դժբաղդու-
թեամբ թէ որ թուուցեալ տեսակէն լինի , զհոգին
իբրեւ տարապարտ նրբաքննին երկայնաբան հետաքրք-
քիր մեկու մը տեղ դնելու եղանակաւ , իր մտքին փշա-
ծին հետեւող ապստամբ ծառայից նման , արտորանօք
գործ եւ զբաղմունք ունեցողի մը պէս խռովեալ կեր-
պով կպատասխանէ ըսելով թէ , ինչ կհարցնես , չես գիտեր
որ միշտ ազգին սիրուն համար կգործեմ կխօսիմ եւ օրի-
նաւորութենէ գուրս կարծածներուս վերայ կզայրանամ
կսրտմտիմ ու կցաւիմ , նաեւս իմ եղբարցս ընտանեացս
և որդւոցս սիրոյն եւ օգտին համար է որ գիշեր ցորեկ մտա-
տանջութեան մէջ կնեղուիմ կչարչարուիմ կաշխատիմ ,
եւ վերջապէս այս ամէն ձեռնարկութեանցս նպատակն
աստուծոյ ծառայութեան մէջ հաւատարիմ եւ խրեան
հաճելի լինելու համար է , որոց համար վարձատրուելու
յոյսերով կսպասեմ : Ահաւասիկ այս ամէնն եւ սոցա նը-
ման ուրիշ շատ բարոյական նպատակներ ունեցող գործ-
քեր յառաջ բերելով , պարծանօք կխօսի եւ ալ անկէջ
ետեւ նորա ջնաջխարհիկ խրատից եւ բաղմամբիւ հարց
պատասխանեաց եւ քննութեանց կարօտ եղող բացատ-

րութիւնքն լսելու ականջ չդնելը ու կախած գողի նը-
ման գլուխը ծռելով կառնէ կքալէ : Բայց հանձարեղ
խնաստուն եւ զգաստ անձը, իւր ամէն մէկ գործքերն
ի գործ դնելէն առաջ, քանի քանի անգամ իւր հոգւոյն
խորհուրդ կհարցնէ ու անկէց հրաման առնելու ժամանակը
միայն որ եւ իցէ գործի մը ձեռնամուխ կլինի, որ չլինի
թէ ետքէն իւր ըրածէն զղջայ . որ ընդհակառակն ան-
հնազանդքն Նարեկացւոյն ըսածին պէս բազումս փորձին
եւ միշտ ուսանին եւ երբէք ի գիտութիւն ճշմարտու-
թեան ոչ հասանին :

Վերջապէս հոգին մարմնոյն երբեմն կգոչէ կաղաղակէ
ըսելով թէ կղբայր ո՞ւր բարով այդպէս, այդ քո բը-
նած ճամբար սխալ է, բարեգործութեան արքունական
ուղիդ պողոտային սահմանէն բոլորովին զուրս ելելի ես,
գուն քու նպատակէդ շեղելէդ զատ բուն գիտաւորու-
թիւնդ եւ սկզբունքդ ալ բոլորովին մոռցեր ես, մարմ-
նոյդ յօժարութեանց գինեմորութեամբն ուշաթափ եղած
եւ կրիցդ ծուխովն աչքերդ մթնցած բոլորովին ճամ-
բադ կորսնցուցեր ես, ու դէպ ի երջանկութեան առա-
քինութեան դրախտն եւ այգին երթալու տեղ՝ Նուս-
րէտախինին էջուն նման դարձեալ ետ ետ երթալով դէպ ի
բու մարմնոյդ մեղի յօժարութեանց տունը դառնալու
վերայ ես, (1) որ Հայաստանցւոյն ըսածին պէս էլմ էն

(1) Նուսրէտախին հօճան որ մը էջուն վերայ հեծած ուրախու-
թեամբ այգին դացած ժամանակը, կէս ճամբուն վերայ էշն յա-
մառելով կլինայ, հօճան աստիկ կերպով բարխանալով իւր ձեռքի
փայտովն զարկած ասեւը կսկսի ետեւ երթալ : Այն միջոցին
հօճային բարեկամքն պատահելով հօճա այդ կերպով դէպ ի ո՞ւր
բարով ըսած ժամանակին, Նուսրէտախին ամաչելուն կըսէ եւ

Արիօն էլք էն Արիօն էս : (1) Այս խօսքերն մարմնոյն
 անձնասիրութեանը սաստիկ կերպով դպչելով, խոժոռ
 դիմօք տհաճութեամբ կպտտասխանէ թէ, փոխարէն իմ
 այսչափ բարեգործութեանցս գովութիւն եւ վարձուց
 յոյսեր տալու ինչո՞ւ համար զիս պախարակելով կյու
 սահատեցնես : Հոգին կըսէ թէ այնպէս չէ բարեկամ, իմ
 դիտաւորութիւնս քեզի յուսահատեցնել չէ, այլ քու
 պակասութիւնքդ բացատրելով եւ յուսցնելով զքեզ ա
 լելի լուսաւոր եւ ընտիր ճամբու մէջ դնել է : Ըստ ու
 ղում

Առաջին . դիտաւորութիւնդ թէ եւ ուղիղ է, որ ազ
 դիդ բարեբարել կուզես, բայց ոչ կերպը գիտես եւ ոչ
 ալ գործելու կարողութիւնն ունիս, վասն զի ազդը նախա
 տելովդ կկարծես թէ զանի ուղղելու միակ միջոցը գտեր
 դէպ ի այդին կերթամ էշն ալ դէպ ի տուն կվերադառնայ :

(1) Ի՞նչո՞ր Հայաստանցիք մանաւանդ Ս ասպուրական նահանգիս
 ազգայինքն, քաղաքավարութեան վերայ մեծ սէր ունին ինչպէս
 որ իւրեանց վարմունքէն ալ յայտնի է, ուստի ժամանակաւ այն
 նահանգիս Գրիգոր անուամբ գիւղացիներէն մէկն, ատեն մը
 Ա . Պրլոյց մէջ մնալով իւր հայրենիքն վերադառնալէն ետեւ,
 իւր գիւղակիցքն ամէն մէկ կերպով զանի քաղաքակրթուած կը
 կարծեն, եւ իւր գալուստն շնորհաւորելով բոլորտիքը շարուած
 հետաքրքրութեամբ իր վարմունքն կըխտեն կտեսնան որ իւր
 առաջին դատան բնաւորութիւնը երբէք չէ փոխած, ոչ քաղց
 րութիւն մը ունի եւ ոչ մարգավարութիւն, միմեանց դատ
 նալով կրտեն, թէ էլք էն Արիօն էլք էն Արիօն է . այսինքն դարձ
 եալ նոյն Գրիգորն է դարձեալ նոյն Գրիգորն է : Ասիկայ քա
 ղաքիս եւ նահանգիս մէջ առած եղած է որ սաճկերէն (էսի
 համամ էսկի դաս) առամին տեղը կգործածուի :

ես, բայց իմաստուն հեղինակին մեկուն ըսածին պէս, չես
 դիտեր որ մեկու մը պատուոյն (խաթրին) դպչելէդ ե-
 տեւ, անոր մտաց մէջ ճշմարտութիւնը չես կրնար մտցը-
 նել, այդ եթէ ոչ ազգատեցութիւն բայց ազգասիրու-
 թիւն ալ չէ, եւ ասիկայ հին դրութեանէն տարբեր նոր
 յառաջադիմութիւն մը ստացած լինելու նշան չէ :

Երկրորդ, երբոր ազգին որ եւ իցէ կիրառով բարերա-
 րութիւն մը ընես, կուզես որ քու քնքուշ փառասիրու-
 թիւնդ քքուէն շողքորդեն ու մինչեւ յերկինս բարձ-
 րացնելով կուռքի պէտ պաշտեն, ասպ թէ ոչ նոյն
 ընելու բարիքներէդ ետ կ'քաշուիս : Այդ կերպով ալ
 քուկին էրեկուան պախարակած յանդգնութեամբ դա-
 տած ու դատապարտած մարդկանցդ մոլորութեանը ու-
 բողայթին մէջ ի յեալով, դուն ալ նոցա նման պախարակ-
 ուելու եւ գատուելու ենթակայ եղեր ես :

Երրորդ, չարամտութեամբ մէկը մեւսը կ'պախարակես
 ու կ'բամբասես, կ'արծեցնելով եւ թերեւս կ'արծելով ալ
 թէ ասիկայ ազգին բարւոյն եւ օգուին համար աշխատել
 ուզելէն կ'յառաջանայ, բայց ինչ է այդ վրէժխնդրու-
 թիւնը հայհոյութիւնը եւ բարկութիւնը, մածունը կիրին
 հետ խառնուեցաւ ամէն մարդ հեռուէն մածուն կկարծէ,
 բայց ուտողին սիրտը տակն ու վերայ կլինի, ազադակացդ
 ձայնէն ամէնուն գլուխը ճաթեցաւ, քու մոլի զրաբանու-
 թեանցդ ենթակայ եղող բարւոյն սիրտը յանկրաւի
 կոտորելի, չարին ալ աւելի զայրանալուն եւ իր մոլու-
 թեանց մէջ թերեւս ժամանակ մ'ալ մնալուն առիթ
 սուրի, այդ է քու ճշմարիտ ազգասիրութիւնդ, ատոր
 կրեն գինովի բանդապուշանք, խելքի խելապատակի
 ցնորում, ամբիժ ալըատեցութիւն, ներդաշնակաւոր

խայտառակութիւն, եւ ազգասիրութեան դիրտ (Թու. Թու.) որ նետուելէն եւ մարդկանց ուրբին տակը կոխուտուելէն զատ ուրիշ բանի չգար ։

Չորրորդ, ազգիդ ոչ ունեցած կարգին կանոնին վերայ խնամով հոգ տանելով տեղեկութիւն մը ստացիր ես, եւ ոչ ալ նորա ինչ կարգի կանոնի կարօտ լինելու մասին որոշում մը ընելու կարողութիւնն ունիս, կոյրերուն նման փայտ մը ձեռքդ առած մէկին դըրուելը պատուելով խենթ արիւններն մեջէն Թող ելլայ կըսես, միւսին աչքը հանելով այնպէս աչք չլինիր Թող նորա տեղ իմ աչքիս նման աչք մը դնեն կըսես, միւսին ալ քիթը կկոտորես շատ է մեծցեր Թող քիչ մը պզտիկնայ կըսես, միւսին ոտքը կկաղացնես Թող ճամբան կանոնաւոր կերպով ուղիդ քալէ կըսես ։ Եղբայր կուզես որ այդ քու բռնած ընթացքդ կատարեալ յանկանոնութենէ անկրթութենէ եւ չարակամութենէ քան թէ յազգասիրութենէ յառաջ եկած լինելն խմանաս, ինքզինքիդ հարցուր անգամ մը թէ, եթէ քու աչքիդ թշնամի եւ ատելի երեւցածներն քեզի շատ պատիւներ ընէին եւ մեծամեծ պարգեւներ նուիրէին, միթէ անոնց դէմ այդ պատարակելի կերպովը պիտի վարուէիր քաւ լիցի ։ Ուրեմն ասկէց պէտք է խմանաս որ, մի միայն այն է ճշմարիտ եւ կատարեալ ազգասէրն, որ առաջ իւր հոգին սիրելով ինքզինքը միշտ զգօնութեան զգալուութեան հեղուութեան խոնարհութեան բարեսրտութեան մէջ կրթելով եւ իւր կրիցը վերայ իշխելով Թագաւորած է, այսպիսի անձի մը համար բացարձակ կերպով ամէնէն յետին տկարամիտ մը անգամ կրնայ վճռել թէ, նա միայն զիրտե առանց Թերութեան եւ անանց որ եւ իցէ մէկու մը վը-

նասիրու եւ մեղանչելու ըստ կամաց եւ տնօրէնութեան
Նախախնամութեան ազգին բարութեանը համար խօսիլ
գործել եւ վարձուց ակնկալութիւն ունենալ . ապա թէ
ոչ դուն ազգասէր չես , սոյն ճշմարտութեան անխտելի
ապացոյց մ'է իմաստնոյն այն առածը որ կրսէ , թէ (Ե-
որ իւր չար է ոչ կարէ այլոց բարի առնել) :

Հինգերորդ , վերոյիշեալ առաքինութեանց միաբա-
նական սիրոյ եւ հետեւաբար ճշմարիտ ազգասիրութեան
հանդերձը չունիս , ըստ որում դուն Դիոգինէս մը ձե-
ւացած , կամ շահախնդրութեան եւ տղայական ամօթա-
լի նախանձու , կամ հպարտութեան գոռողութեան եւ
անխորհրդապահութեան եւ կամ թէ վատութեան կա-
մապաշտութեան աղտոտ ոտքերով եւ պատուած զգեստ-
ներով , անամօթաբար ազգային կանոնաւորեալ շքեղ եւ
պատուական սրահին մէջի կարպետներն կկոխկռտես կա-
պականես , եւ ազգային գործոց հանդիսին մէջ մէկը կա-
րող չէ որ եւ իցէ ազգօգուտ վճռի մը իմաստալից խօսքի
մը վերայ քեզի խորհուրդ հարցնել եւ գոհացուցիչ պա-
տասխան մը ստանալ , վասն զի այդ քու աղտոտ վար-
քովդ եւ մոլութեանցդ կրիւքն զգածեալ լինելովդ , այս
ամէն կանոնաց շքեղութեանց շատ հաւնեցայ , բայց նո-
ցա մէջ քու երեսէդ զատ ուրիշ աղտոտ տեղ չգտայ ը-
սելով լրբութեամբ վայրենաբար ատելութեան անար-
գութեան եւ նախանձու քարշելի թուքովդ երեսնին
կթուքնես , եւ այս ամէն կերպերով քաղաքավարու-
թեան եւ բարոյականութեան պահանջած կանոնաց հակա-
ռակ վարուելուդ համար , այն ատենը քու ազգէդ
բարեկամ եթէ առաքինութեան եւ միաբանական սիրոյ
հարսանեաց ազգային համազգեստը չունէիր զիւրդ մը-

տեր այսր յանդիմանութիւնն ըսելու, դուն բոլորով
պապանձման անարգութեան որոգայթին մէջ կրանուխ
ու կհալածուիս նոյն հանդեսէն :

Ար եւ իցէ անձ մը այս մոլութիւններէն որը որ ու
նի նէ, իբրաքանչիւրին համեմատ յիւր հոգիէն այս
խրատքն կրնայ ըսել եւ հետզհետէ կրթուիլ, եւ թէ անե
նայն հլուութեամբ նորա ունկնդիր լինի եւ հնազանդի :

Եթէ ազգայնական պարտաւորութեանց տգէտ եղող
եւ տակաւին չկրթուող անձինք այսպիսի մեղադրանօք ե
յանդիմանութեամբ կնաստատուին, ուրեմն ինչ ըսելու է
եւ ինչ անուն տալու է իրօք ազգատեաց անձանց, ո
րոնք կամաւ կուրանալով իբրեանց վատութեամբն ազգ
վհատեցնելու եւ կործանելու կշահան, եւ որովհետե
լոյս եղած տեղը խաւար չկրնար լինել, յայտնի է որ այ
լուսաւորեալ դարուս մէջ անտարակոյս այն ազգատեացք
բնականաբար միշտ հալածեալ եւ անտիպան պիտի մնան
Ըստ սրուճ մի միայն ազգասիրութիւնն է որ մարդս ազ
նիւ եւ պատուական կընէ, եւ այս առաքինութիւնն ու
նեցողներն են որ նոքա այս բնծայած ձիրքն շնորհ
կզգան, որոց վերայէն մինչեւ ի մահ ոչ ոք կրնայ յաժ
տակել. բայց ազգատեացն ազգութեան մէջ մեռեալ ան
հատ մըն է, որն որ ընկերութեան մէջ գրամազլու
դրած չլինելով, ձրիապէս անաշխատ անոր շահն վայել
ուող մուրացկանի մը պէս ազգին բարութիւններն կվա
յելէ, եւ ազգատեաց վարմունքներովն ալ նորա սիրտն
վիրաւորելով ու չար շարելով, այսպիսի անբարշտական ա
պերաստութեամբ լեղույն հետ խնունուած քացախն ալ
ջուրի տեղ խմցնելու ջանքեր կընէ :

Մնացեալն որ լի անգամ

ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԻՆՈՒԱԾՈՅ ՏԱՆԻՔՆԵՐՆ ԻՆՉՈՒՒ
ՀՈՂՈՎ ՃԱԾԿՈՒԱԾ ԵՆ ԵՒ ԹԵ ԱՆՈՐ ՏԵՂ ԿՂՄԻՆՏՐ
ԳՈՐԾԱԾՈՒԻ ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԿՅԱՌԱՋԱՆԱՆ (1) :

Քիչ մ'ալ քննեմք տեսնամք, թէ ի՞նչ է այժմեան
հին դրութեամբ հողով ծածկեալ տանիքներէն յառաջ
եկած վնասներն, եւ պարապ տեղը եղած աւելորդ ծախ-
քերն ու դժուարութիւքն :

Աէյ մը որ, ձեան եւ անձրեւին ջուրն, Երբեմն տա-
նիքներուն եզերքէն եւ մանաւանդ շատ ժամանակ
կանգնաչափ երկարութիւն ունեցող ազուգայից արմա-
տէն շէնքին պատերուն վերայ վազելով, զանոնք վերէն
ի վար կիփթտեցնեն, հետեւաբար պատը կճաթի ու կո-
չրն շանայ, եւ մանաւանդ եթէ աղիւսներն ալ վարպետու-
թեամբ շինուած չեն կամ քարերն աղէկ շարուած չեն,
աւելի շատ ըսելով քսան տարիէն ետեւ նոյն պատն
ոչ թէ վրայէն նորոգելու այլ քակելու ու նորէն շինե-
լու հարկ կլինի. բայց կարելի է որ ոմանք մեր այս խոս-
քին դէմ ըսեն թէ քաղաքիս մէջ աղիւսաշէն կամ քա-
րաշէն երկու հարիւր տարուան տուն կայ, եթէ այդ-
պէս է ինչո՞ւ համար մինչեւ ցայժմ չէ փլած : Այդ ա-
պացուցչին կհարցնեմք թէ երկու հարիւր տարի է ի վեր
այն տանը նորոգութեանը համար արդեօք որչափ եւ քա-
նի քանի անգամ մեծամեծ զուամարներ ծախք եղեր է,
որն որ նորոգուելով նորոգուելով ամբողջ շէնքն հետըզ-
հետէ հնակարկատ Ահմէտին թանձրացեալ կոշտ կոշիկը

(1) Տե՛ս թիւ 5 • Երևո 153 :

դարձեր է , եւ որուն նորութեան բազմապատիկ գնովն վրան ծախք եղեր է , ասոր ապացոյց մը չէ այն որ տասը քսան տարիէ ի վեր առանց բնակչի եւ խնամոց երեսի վերայ ձգուած շէնքերն այսօրուան օրս բոլորովին կործաներ են :

Երկրորդ . երեք տարին կամ թէ տեղ տեղ չորս հինգ տարին անգամ մը տանիքին վերայ յարգախառն հողով ծեփել տալու կամ թէ տախանով ձեծել տալով նորոգել տալու համար ծախք կլինի , ի վերայ այսր ամենայնի ջուրն քիչ ժամանակէն ետեւ ոչ թէ միայն պատերուն այլև գլանաձեւ գերանաց վերայ եւս վազելով հետզհետէ կվթտեցնէ , որոնք ժամանակէ մը ետքը փոխելու հարկ կլինի :

Երրորդ . ձմեռն ձիւն սրբելն վարձքով մեկու մը յանձնելու կարօտելէն զատ , նորա վերայ հսկողութիւն պիտի ընէ որ ժամանակին իւր պաշտօնն կատարէ . եւ կամ թէ տանը տերն այն սաստիկ ցուրտէն տանջուելով պիտի սրբէ , եւ այս դժուարութեամբ հանդերձ միանգամայն մեծ զգուշութիւն պիտի ընէ որ փողոցին մէջէն անցնող դարձողներուն գլխուն վերայ չթափի , որ երբեմն զիպուածով կպատահի որոց մեծ նեղութիւն կուտայ : Ասկեց զատ փողոցներուն մէջ ձեանց կոյտեր ու հազարաւոր բլուրներ կազմուելով , ելեւէջներն հասարակութեան մեծ դժուարութիւն կպատճառեն : Ահրջայգես կզմինտը շինելով այս ամէն վնասներն եւ անպատեհութիւնքն կվերնան :

Արնայ լինել որ ձեռնհաս անձինք եւ կամ թէ քանի մը հոգի ընկերութիւն մը կազմելով , ասոր գործադրութեանը ջանք ընեն : Արբելի է որ ոմանք այս մեր քսածներուն չհամոզուելով , անյաջողութիւն եւ վտանգ

եր երեւակայելով , իւրեանց տանը տանեաց վերայ լինելու չլստահին , գոնէ անբնակ շէնքի մը վերայ շինելով թող փորձեն որ քիչ ծախքով կրնայ լինել . հարկ չէ ըսել որ ասով հասարակաց օրինակ լինելով , ամենուէն օգտին եւ գիւրութեան սկզբնապատճառ կլինին :

Յ . Ս . Կ . Գալիական .
Սիւստէն Ս . Արժւոյն :

ԹԵՆՈՐԶԱՓ ԿԱՐԵՒՈՐ ԵՎ ԱՆԱՅ ՃՈՎՈՒՆ ՎԵՐԱՅ
ՇՈՒԿԵՆԱԻ ՄԸ ՇԻՆՈՒԻՆ :

Վանայ ծովը ըստ աշխարհագրաց աշխարհիս մէջի եղած լիճերէն ամէնէն մեծն է , որուն թէ ընդարձակութեանը թէ բոլորտիքը քաղաքներով եւ գիւղերով զարդարուած լինելուն եւ թէ բազմաթիւ գետեր ու վտակներ մէջը վազելուն համար , աւելի ծով անուանել արժան է քան թէ լիճ . ուրեմն ասիկայ աշխարհիս մէջի եղած ծովերուն ամենէն փոքրիկն եւ անոնց ձագն է , որն որ բաւական ժամանակէ ի վեր է հետզհետէ առատանալով ընդարձակելու վերայ է , որուն վերայօք ուրիշ աստեն պիտի խօսիմք :

Շողեհաւ շինուելու կարեւորութիւնն պւելի բացայայտ կերպով հասկցնելու համար , թէ այժմեան նաուց վիճակին եւ նոցա տեղէ տեղ փոխադրած վաճառաց վերայ , եւ թէ ծովին եղերքը եւ նորա մօտ քաղաքաց եւ գիւղից եւ նոցա ունեցած բերոց վերայ տեղեկութիւն մը տալ հարկ է , որոնք միմեանց հետ սերտ կապակցութիւն եւ յարաբերութիւն ունին :

Այս հին աշխարհին հին ծովուն վերայ ըստ հին սո-
 վորութեան քանի մը հատ նաւեր կան, որոնք Ս. Պօլոսոյ
 չեփիթներուն ճիշտ նմանն է, ասոնց շինող թէ ճատարա-
 պետքն եւ թէ նաւապետներն Հայոց ազգէն են : Այս
 սաստիկ աղի ծովուն ալիքներն թէ եւ փոքր են, բայց
 կըսուի թէ իւրեանց ուժգին հարուածներովն նաւերն
 մեծ վտանգի ենթակայ կընեն, եւ ապառաժներէն աւելի
 ծանծաղ տեղեր շատ լինելուն համար, շատ ժամանակ
 նոցա վերայ կձգեն, նաւերն մակոյկ ալ չուենհալնուն
 պատճառաւ նաւարարաց կեանքն բոշորովին վտանգի մէջ
 կկիցայ : Բայտ պատմութեան բնակչաց ժամանակ ժամանակ
 նաւաբեկութիւններ ալ եղած եւ շատերն խղզուած են,
 վասն որոյ նահանգիս բնակիչքն սոյն անթաղ գերեզմանաց
 (մեզաոսրցներուն) ապահով երթեւեկութեան վերայ
 վստահութիւն չուենհալնուն եւ վարժուած չլինելուն
 համար, հետեւաբար ծովէն վախնալով փոխանակ մէկ
 օրէն իւրեանց տեղն հասնելու, հինգ վեց օր ցամաքէն
 երթալով աշխատութիւն կրելու եւ ժամանակ կորսքն
 ցընելու սիրով յանձնառու կլինին :

Նաւավարներն օգերուն փոփոխութեանց եւ փոթոր-
 կաց նշաններուն միշտ փորձ եւ վարժուած լինելով, մին-
 չեւ որ օդին պարզութեան վերայ վստահութիւն չուեն-
 նան չեն նաւեր : Սոյն նաւերէն բմանք նաւապետաց եւ
 ոմոնք մասնաւոր անձանց սեփհականութիւնքն են : Ա-
 սոնց գլխաւոր նաւահանգստից մէկն Վանէն ժամու մը
 չափ հեռաւորութիւն ունեցող ծովեզերեայ Աւանց գիւ-
 ղըն, միւսն ալ ծովուն արեւմտեան կողմի ծովեզերեայ
 Դատուան գիւղն է : Այլթամար լիմ եւ Վառուց կղզեայ
 վանքերն ալ նաւեր ունին :

Սոյն նաւուց տեղէ տեղ փոխադրած վաճառաց տե-
ակներն են, ցորեն, գարի եւ ուրիշ արմատիք, փայտ,
ածուխ, չամիչ եւ այլն :

Տուկեղերեայ քաղաքներն եւ գիւղաքաղաքներն են
Խրաթ, Արծկէ, Արձէշ, Գաւառն, (1) Բերկրի, որ ծովէն
երեք ժամու չափ հեռաւորութիւն ունի . Մուշ, ծովէն
երկու օրուան ճամբայ . հեռու է . Բաղէշ ծովեղերեայ
Դատուան գիւղէն չորս ժամու չափ հեռաւորութիւն ու-
նի, այս ետքինը վանայ Աարնոյ Մշոյ Սղերտու Տիդ-
րանակերտի եւ այլն քաղաքաց հետ վաճառականական
յարաբերութիւններ ունի, որուն համար իր տեղն պիտի
խօսիմք . Սոցա ամէնէն ելած բերքերն են, ցորեն, գարի
եւ ուրիշ արմատիք, զանազան տեսակ պտուղներ չամիչ,
խաղող, օղի, ըռուպ, (փէքմէզ) գազպէ, մեղր, խէժ,
կտաւ, ծխախոտ, փուրթ, երկաթ, փայտ եւ այլն :

Թէ որ շոգէնաւ մը լինի, սոցա ամէնն մանաւանդ
վան եւ Բաղէշ քաղաքներն ամենայն դիւրութեամբ մի-
մեանց հետ յարաբերութիւն կունենան : Այսինքն որ ու-
մանք ըսեն թէ այժմ կարաւանաց երթեւեկութիւնն եւ
վաճառաց փոխադրութիւնն միթէ խաբանուած է . ար-
դարեւ խաբանուած չէ, բայց քանի մը պատճառաց հա-
մար մեծ տարբերութիւններ կան : Առաջին, խորտու բորդ
ճանապարհաց մէջ երթեւեկելն բաւական դժուարու-
թիւններ ունի : Երկրորդ, վաճառքն ցամաքէն տանելուն
աւելի ծախք կերթայ քան թէ նաւով փոխադրածին :
Երրորդ, ինչպէս որ վերն ըսինք ամեն մարդ սոյն

(1) Շատն առատանալէն ի վեր, համանուն Արձէշ քաղաքին
բոլորովը ջուրն պատած լինելով մէջի բնակիչներն ցրուեր են,
որուն վերայ ուրիշ տեղ պիտի խօսիմք :

նաևուց ապահով երթեցեկութեան մասին վստահութիւն
 չունին : Չորրորդ , դիցուք թէ մէկն Ղանէն իւր վաճառ-
 քըն նաւով դէպ ի Գատուան ճամբու դրաւ , որն որ մէկ
 կամ երկու օրէն կհասնի եւ շատ ժամանակ շուտով կվե-
 րադառնայ իւր տեղն . խղճալի վաճառականն Գատ-
 ուան գիւղին մէջ մէկը չունի որ նաւավարն զվաճառքն
 նորա պաշտպանութեանը յանձնէ , ըստ որում ինքն ցա-
 մաքէն հաղիւ երեք չորս օրէն կհասնի . որ անկից տանի
 ի Բաղէշ ի Մո-շ կամ ի Աարին : շինգերրորդ Վանայ
 վաճառականն երբոր ի Բաղէշ իւր ընկերոջը նամակ մը
 գրէ , թէ սոյն միջոցին այս ինչ վաճառքն շատ կփնտրու-
 ուի անմիջապէս այսչափ բեռ խրկէ : Ատեսնաս որ նամակը
 խրկելու համար ամէնէն առաջ իր առուտուրին օգտա-
 կար ժամերն կորսնցնելով շաբաթներով եւ երբեմն ալ ա-
 միսներով ճամբորդ մը կփնտռէ , բարեբազդութեամբ
 դիցուք թէ շուտով մէկը գտաւ եւ նամակը ի Բաղէշ
 ընկերոջը Պ . Սողոմոնին ձեռքը հասուց , ինչ եւ իցէ
 այն ալ ի յերկրի եղած վաճառքներն իւր ճարտարու-
 թեամբն քննելով թէ ընտիրն եւ թէ միանգամայն աժանն
 գնեց , բայց ինչ օգուտ որ գերկինս քննելու եւ ինչ հոգ
 փչելիքն եւ չփչելիքն իմանալու կարողութիւնը չունի
 որ , գուշակէ թէ վաճառաբարձ նաւն քանի օրէն ետեւ
 նաւարկելու յարմար եղանակ մը գտնայ եւ անվտանգ
 կերպով իր տեղն պիտի հասնի , վերջապէս եղաւ որ ողոր-
 մելի նաւն քան օրէն գնաց ի Վան եւ ապրանքն իր
 տիրոջն հասուց . խղճալին զանի վաճառքանօք փնտոող-
 ներուն կտանի որ վաճառէ , կտեսնայ որ անոնք ալ աղա-
 յութիւնը ձեռք առեր վեհանձնութեամբ մը ինչ է եղ-
 բայր մենք այդ ապրանքը գնեցինքն ալ ծախեցինքն ալ

այժմ մեզի պէտքը չէ կրսեն ու կճամբեն . ան ալ տըրտմութեամբ խանութին մէջի մնացական ապրանսաց կարգին մէջ զեռեղելէն ետեւ մինչեւ տարի մը ամէն օր վրան նայելով կսկսի կեանք ընել , եւ դժբաղդութեամբ ան ալ ապառիկ (վերէսիյէ) առնուած լինելով թէ որ պարտաւէրն ստակն պահանջէ նէ այն ատենը կսկսի կեանք ի վերայ կենաց : Աւելի ճշմարիտ ըսելով թէ որ բաղդն յաջողէ եւ առանց այս ամէն ձախտութիւններն պատահելու ապրանքն շահով ծախէնէ , պէտք է գիտնալ որ բարձր աշտարակէ մը վար ինկողի մը հազարէն մէկին անվնաս ազատելուն չափ սքանչելիք մը կլինի :

Հարկ չէ ըսել որ շոգենաւ մը այս ամէն դժուարութիւններն եւ արգելքներն բոլորովին վերցնելէն զատ , հասարակաց ալ ուրիշ շատ օգուտներ պիտի ընծայէ . ինչպէս , Վարինէն Բարէշէն Մուշէն եւ այլն քաղաքներէն եւ դիւղերէն զէպ ի վան եկող կարուաններն եւ ճանապարհորդներն , որ միշտ անպակաս են , ի Ղատուան եւ ուրիշ յարմար տեղեր շինուած նաւահանգիստներն հասնելով , փոխանակ հինգ վեց օր ծովին բոլորտիքէն քալելու աշխատութիւնն կրելու եւ ժամանակ կորսնցընելու , իւրեանց բեռներովն հանդերձ շոգենաւը մտնելով քանի մը ժամէն ամենայն հանգստութեամբ եւ ապահովութեամբ կհասնին ի վան . որոնք ճանապարհին հինգ օրուան մէջի եղած աւելորդ ծախքերէն ալ ազատ կը մնան փոքրիկ գումար մը միայն շոգենաւին վճարելով :

Յայտնի է որ շոգենաւին թէ ճանապարհորդաց եւ թէ այնչափ քաղաքաց բնակչաց ամբաւ օգուտներ եւ դիւրութիւններ ընծայելէն յառաջ եկած յաճախորդաց

բաղմուծեանը պատճառաւ անտարակոյս շողենաւին տէրն
 ալ շատ ստակ պիտի շահի, այնպէս որ կրնամք ըսել թէ
 քիչ միջոցէն մէկ հատն բաւական չլինելով, ուրիշ մէկ
 երկու հատ ալ շինել պէտք պիտի լինի. որք ոչ թէ մի-
 այն ճանապարհորդ եւ բեռ տանելու, այլ եւ վաճառա-
 բարձ առադաստաւոր նաւերն իւրեանց ետեւէն քաշե-
 լով փոխադրութիւններ ընելու ալ կգործածուին: Եւ
 այն ժամանակն ի հարկէ ծովեզերքներն շատ տեղեր թէ
 կանոնաւոր քարաշէն կամ փայտաշէն նաւամատոյցներ և
 թէ միանգամայն նոցա քովն ալ կարաւանաւորներ կամ
 պանդոկք պիտի շինուին, ասոր ալ բաւական մեծ շա-
 հու աղբիւր մը լինելուն տարակոյս չկայ:

Եթէ չեմք սխալիր ըսելու, այս ամեն գոյացած եկա-
 մուաներովն հինգ տարուան մէջ թէ շողենաւին եւ թէ
 պանդոկաց շինութեանց բոլոր ծախքերն կելլան: Եւ
 արդարեւ այն ատենն Վասպուրական նահանգն, հիմակ
 ուանէն բազմապատիկ աւելի տէրութեան վաճառակա-
 նութեամբ եւ հարստութեամբ ծաղկեալ նահանգներէն
 մէկն պիտի լինի, եւ հետեւաբար անշուշտ նորա գանձուն
 ալ մեծ օգուտներ պիտի ընծայէ:

Մնայեալն յաջորդ թերթին 1 թոմար:

ԳԱՐՆԱՆ ԾԱՂԻԿ

Գարնան ծաղիկ հայ սրանը,
 Ահա դարունն է հասիլ.
 Սիրոյ փթիթ ձեր կոկորնն,

Բացէք պարզէք անվեհեր ,
Հերիքասցեն ալ քնել :

Սրբէք ցողուտ ձեր աչերն ,
Լըցէք սիրով ձեր սիրտերն .
Ջի ցուրտ գիշերն է փախչել ,
Տերմ արշալոյսն է ծագել :

Իմ սէր արփին արդ ի վառ ,
Վեր թուփերնուդ թուչրտի .
Ակն անքթիթ ի ձեր փրթիթ ,
Յառեալ դիտէր զմայլմամբ .
Իբբ վայելուչ գահ ոսկի ,
Հանգիստ առնուլ փափաքի :

Սահման կանոն հասաւ ձեզ ,
Ջուր յորդառատ անխնայ .
Ձեր արմատին բաշխեալ գայ ,
Ասէք հայոց մշակին .
Թող բահն առնէ վեր թեւին ,
Վարէ , կակղէ ձեր կորդ հողն .
Ի բաց խըլէ հին սէզերն .
Սուրբ Ջուրն ցրուէ ձեր բոլորն :

Յանկ միութեան ընդ ձեր ծիր :
Պաշտպանք հրգօրք են պատել ,
Արիք բացուէք չրկայ վախ .
Լերուք զուարթ եւ ուրախ :

Այլն տերեւք փառաւոր ,

Չարբունսդ համակ են գրկել .
բնաւ չկայ տեղ տղեղ ,
Լոկ ծաղկել չնիդ է պակսեր :

Խնամոց թեւերն Օսմանեան ,
Ծիրանածին կայսրութեան .
Ձեզ հովանի մ' է պատրաստ ,
Չձեզ սիրէ եւ գթայ :

Հայկայ հզօր քաջ բազկին ,
Տնկած ծաղկած բոյսերն էք .
Թէ ջուր կուզէք դուք առատ ,
Ահա ցուցի խմէք արդ :

Երկինք Հայկայ տընկածներն ,
Աճեցունել խոստացեր .
Անցաւ ձմեռն այն տխուր ,
Եկաւ հասաւ նոր գարուն :

Արիք բացէք ծաղիկնիդ ,
Աարմիր թերթով ծոցերնիդ .
Թող հանձարեայ հոտ անուշ
Բուրէ , անցնին ամէն ուշի :

Մոխակաց խումբ շարուշար ,
Սիրով ի ձեզ սիրահար ,
Ոստէ ի յոստ թռչբոխն ,
Ձեր բացուելուն սպասեն ,

Դաշնակաւոր քնարներն ,
Հնչեն , երգեն անդադար ,

Միշտ պար առեալ թախանձեն ,
Ասեն զարթիք մեր վարդեր :

Ահա աչերն մուսայից ,
Կուրցան այնչափ կալան վեր ,
Ա՛խ , ասերով երբ լինի ,
Բացուին ազնիւ մեր վարդերն .
Կարմիր սիրուն թաւ թերթերն ,
Երջանկու թեան նուիրեն .
Մեր սրտերուն եւ աչաց :

Արի՛ք , զարդի՛ք , հայ սիրտեր ,
Ուրախութեամբ ցնծացէ՛ք .
Բացէ՛ք , պարզէ՛ք ձեր թեւերն ,
Արշարոյսին տուք բարեւ :

Հրահատ Ս . Լ . Ըշախերտ
Ժ . Ո . Ո արագայ :

ՈԳԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ

Արդարեւ մարդս որ եւ իցէ բարութիւն մը կորսնցը-
նէին զկնի , նորա յարգը եւ ազնուութիւնն աւելի կըզ-
այ ու հետեւաբար դարձեալ զայն ձեռք բերելու կը-
փովաքի ու կաշխատի , բայց ախոհ որ շատ ժամանակ
մեր դաժան վարմունքներուն պատճառաւ ընտանութիւ
տրանցիկող թուչունի մը նման մեր ձեռքէն թուչեւէն եր-
թալէն ետեւ , մէյ մ'ալ զայն ետ դարձնելն շատ ատեն
անկարելի կ'լինի : Ահաւասիկ այսպիսի ցանկալի բարու-

Թիւններէն եւ երջանկութիւններէն մէկն է խաղաղութեան ոգին , այն անխռով հանգարտ վիճակն , որուն ազնիւ չնաշխարհիկ պտուղներն մարդս վայելելու ատենը նորա յարգն չճանչնալով , իւրեան թուլութեամբն , և անհոգութեամբն զանազան տեսակ կրից հեշտութեամբ մտլելով եւ հետզհետէ անզգոյշ եւ անտանձ համարձակութիւն մը ստանալով , անակնուների հակամիտութեամբ մը խռովութիւնն կգրկէ . եւ նոյն միջոցին ի սկզբան ատանց օրինաւոր հարկեցուցիչ պատճառի եւ պարտաւորութեան յանձնապատանութեամբ՝ յանդգնաբար մտլի եւ ռանդով մը ինքզինքն պատերազմի մէջ նետող զինուորաց նման կսկսի պատերազմիլ զարնիլ զարնուիլ , որն որ իւր թշնամիներէն քանի մը վերք առնելէն զկի հազիւ իւր կատաղութենէն կսթափի . եւ անկէց ետեւ կսկսի անտանելի ցաւօք հողին վերայ արիւնաթաթախ թաւաղոր իյնալ , վայերով եւ ողբերով երկիրն թնտացնել , եւ զղշալ քիչ մը առաջ ունեցած իւր խաղաղ եւ երջանիկ եւ առողջ կեանքն կորսնցնելուն համար , բայց ինչ օգուտ շատ անազան եւ անօգուտ գըշտում մի է ասիկայ . եւ այսպէս ժամանակ մը թշուառութիւն կրելէն ետեւ ; թէ որ բարեբաղդութեամբ չմեռնի ալ , կպատահի որ իւր առած վերքերն սաստիկ լինելով հաշմանդամ կմնայ . եւ աշխարհիս մէջ շինճու ոտքով եւ թեւով միշտ ամենայն նեղութեամբ ուրիշներուն օգնութեանը եւ գթութեանը կարօտ լինելով , հողին տակը թաղուող իւր մարմինէն կտրուած անդամին գերեզմանին վերայ ամէն օր կողբայ ու կարտասուէ :

Հայոց ազգն՝ իւր ազգութիւնն կազմակերպելէն ի վեր մինչեւ ցայսօր իւր կամապաշտ խստապարանոց եւ հա

կառակասէր բնաւորութեամբն իւր կրիցն գերի լինելով, եւ հետեւաբար իւր խաղաղութիւնն կորսնցնելով, քանի՛ քանի անգամ այսպիսի փորձանաց մէջ ինկաւ ու դարձեալ կանգնեցաւ, եւ իբր թէ առողջացաւ, բայց ափսոս որ իւր ամէն մէկ իյնալու եւ կանգնելու ժամանակներն իւր ազգութեան կենդանութիւնն անվտանգ եւ ապահով կերպով պահելու զօրաւոր անդամներէն ամէն մէկ անգամին մէջ մէկ կտոր կորսնցուց, այսու ամենայնիւ խիստ ցաւօք սրտի կրսեմք, ափսոս որ դարձեալ չզգաստացաւ, վասն զի մինչեւ ցայժմ նոյն հակառակասէր խտապարանոց պախարակելի բնաւորութենէն մազի մը չափ ալ ետ կեցած չէ: Եւ թէ որ այս փորձանքներն գլխէն անցած չլինելով՝ փորձառու ալ եղած չլինէր, բաւական էր որ պատմութեանց մէջ հին եւ նոր ազգաց խռովասիրութենէն յառաջ եկած հաշմանդամ եղածներուն եւ բոլորովին չարաչար կերպով սպանեալներուն արիւնաներկ պատկերներն եւ նկարագիրներն տեսնալով սոսկար, եւ զարհուրելով մէկէն ի մէկ ինքըզինքը զգաստուէ մէջ կրթելու մասին ամենամատ թուութենէն՝ անգութ վիշապէ եւ անողոքելի գազանէ փախչելու պէս փախչէր ու հեռանար: Բայց դու եկ զարմանալին տես որ, չհեռանալէն զատ տղայի մը պէս ինքըզինքն մուցած պատերազմին դաշտին մէջ նոյն մոլուէց հետ կխաղայ. գլտես թէ ազգակործան երկպառակուէց եւ խռովասիրութեանց սուրին կտրուեութիւն կամ բըթութիւնն իւր անձին վերայ փորձելով եւ զոհուելով, բոլոր աշխարհի փորձառութեան եւ զգուշութեան նուէր մը բնծայելու եւ տեսարան մը ցուցնելու պատրաստուած է:

Ուրեմն, ով անձնանուէր ճշմարիտ ազգասէրք, ար-
 թուն կացէք հսկեցէք քաջ գիտնալով եւ կշռելով, որ
 այսպիսի անօրինակ դարն եւ մեր ազգային հիմնական
 անօրինակ վիճակն, եւ մանաւանդ Նախախնամութիւնն
 ձեզմէ կպահանջէ, որ քաջ նախատես եւ սրահայեաց լի-
 նիք, եւ հետեւաբար խռովութեան լուցկիկի շափ վառ-
 ուած բոց մը տեսած ժամանակնիդ, սոսկալի հրկիզու-
 թեան մը առջեւն առնելու համար պատրաստուելու չափ
 ձեր բոլոր զօրութիւնն վրանիդ ժողուելով՝ ջանք եւ աշ-
 խատութիւն երբէք չխնայէք. մինչեւ որ զայն ջմարէք
 եւ վրայէն միջոց մ'ալ չանցնի, մարած լինելուն չհա-
 ւատաք: Հաստատ կերպով հաւատացէք որ, որչափ որ
 դուք բոլոր զօրութեամբ եւ ամենայն գթութեամբ եւ
 կարեկցութեամբ ազգին որ եւ իցէ բարեկարգութեանը եւ
 յառաջադիմութեանը համար աշխատիք, գիտնաք որ
 ազգին թշնամիքն ալ ձեզի հետ այնչափ ալ անխղճութեւ
 ազգատեցութեամբ սաստիկ կերպով պատերազմելու վերայ
 են. գիշերուան հանդարտ եւ խաղաղ լուծեան մէջ,
 ազգին սիրովն վառուած նորա օգտին համար միշտ բա-
 րերարելու կերպերուն վերայ ձեր խորհած ժամանակ-
 ներն, անոնք ալ նոյն միջոցին հակառակասիրութեամբ
 սոսկալի ճիւղաղ մը հրէշ մը դարձած, ազգին տունը քա-
 կելու համար այնպիսի գիւտեր հնարելու կը բաղին ու
 կմտածեն, որ սատանային անդամ մտքէն անցած չլինի:
 Բայց ձեզի գործակից եւ ձեր կողմն եղող ամենակարող
 Նախախնամութիւնն, նոցա անմտութեանը եւ ամբարըշ-
 տութեանը եւ իւրեանց կամակորութեամբն կորնչելուն
 վերայ կծիծաղի. ուրեմն դուք պէտքը չէ վհատիք, այլ նո-
 ցա զիմադրութիւններն աւելի ձեր արիւթեան եւ քա-


Չագործութեան առիթ մը տուած լինելուն համար աւելի խրախուսուելով պէտք է ուրախ լինիք . գիտնալով եւ յուսալով , որ ի շնորհս ձեր մտատանջութեան եւ ձեզի ազգային բնական բնաւորութիւն եղող երկայնամիտ համբերութեան եւ աշխատութեան մէջ ունեցած յարատեւութեան փոխաբէն , նոյն Ամենաբարերարն ազգին մեծամեծ բարիք առատաձեռնէ պիտի եւ այնպիսի անկարծելի հրաշալի տնօրէնութիւններ կրնէ , ըրած է եւ կհաւատամք որ պիտի ընէ , որ թշնամիք ավի բերան պատանձեալ պիտի մնան , եւ իւր սուգն ուրախութեան պիտի փոխուի :

Ուրեմն գիտցէք որ ձեր օքնութիւնն սա պիտի լինի , մէյ մը որ պէտք է ազգին չափն ճանչնաք եւ ըստ այնմ գործէք : Երկրորդ , այն ազգասիրական գործոց պատերազմին մէջ խաղաղասիրութեան թիկնապահներ ստանաք , ու այն խումբն այնպիսի զգօն եւ զգաստ անձերէ պէտք է բաղկանան , որոնք իւրեանց ազգասիրութեամբ եւ մտաւորական աշխատութեամբն կարող միջոցներով ազգին խաղաղասիրական ոգին կրնան զարթուցանել եւ հետեւաբար ազգին թշնամիքն կորագլուխ ընել . միայն թէ ձեզմէ նոցա քաջալերութիւն եւ խրախոյս մը պէտք է , գիտնալով որ նաւապետը ղեկավարին եւ ղեկավարն ալ նաւապետին միմեանց գործակցութեանը կարօտ են , եւ նաւն անվտանգ կերպով յառաջ տանելու համար միօրինակ արթնութիւն եւ կատարելութիւն պէտք է ունենան եւ միմեանց նմանութիւն ունենալով համամտութեամբ պէտք է անկեղծ սիրով զմիմեանս արդարացնեն , որ չարն ազգային գործոց պատերազմին մէջ մտնալէն ստակայ , ահաւասիկ այս է ճշմարիտ եւ կատարեալ յաղ-

Թուօթիւնն . միշտ իմաստութեամբ պէտք է վարուիք .
 լուսաւորեալ ազգաց ընտիր եւ բարի օրինակներն թէ եւ
 ազգին խիստ օգտակար եւ յարմար ալ թուի , պէտքը չէ
 ամենուն ալ անխօիր հետեւիլ . այլ եւ ազգին չափին
 համեմատ այնպիսի ընթացք մը բռնել եւ հեղինակել ,
 որ նոյն իսկ ազգաց ալ նախանձեղի եւ գովելի օրինակ
 մը լինի : Նաւի մը նպատակն ծովուն վերայ քայել
 մ'է , բայց գովելին եւ օգտակարն արագութեամբ քա-
 շելն է . ինչո՞ւ համար նաւ մը միւսէն աւելի արագու-
 թեամբ կ'բալէ , վասն զի ճարտարապետն աւելի պարզ
 աւելի իմաստութիւն եւ վարպետութեամբ շիներէ զայն :

Ճշմարիտ ազգասէրք , եթէ դուք ճշմարիտ ազգասէր
 էք , յիշեցէք թէ մեր նախնեաց հակառակասիրութիւնն
 ազգերնուս որչափ մեծամեծ վտանգից եւ կորստեանց
 պատճառ եղաւ , նոյն կորուստներուն ժամանակակից եւ
 զողներուն ցաւն զգալով ու տրտմելով սթափեցէք . եւ
 անկէց զկնի ձեր խղճմտանաց խորհուրդ հարցանելով նո-
 րա անվրիպելի հրամաններէն մազի մը չափ ալ շեղելու
 ինքզինքնուդ մի ներէք : Չեր թէ լուօթիւնն թէ մտած-
 մունքն թէ գործքերն միշտ խաղաղութեան ոգին թող
 դոչէ ու աղաղակէ , յուսալով եւ ակնուներով , որ նորա
 պարպելիչ բարերարն զայն շուտ պիտի խրկէ ձեր քովն ,
 որով միանգամայն ձեր ամէն սրբազան ձեռնարկութիւն
 ներն ալ պիտի պսակէ :

Մ . Ո . Գրիգորեան
 Սիւտէն Ո . Միծւոյն :



ՏԵՍԱՐԱՆԻ ՀԱՅՐԵՆԻ ԱՇԽԱՐՀԱՑ

Բ Ա Ղ Ե Շ (1)

Քաղաքին մէջ չորս հատ շայոց քարաշէն եկեղեցիք
 կան . Ա . կարմրակ սք նշան , որն որ սք կիրակոս ալ կըս-
 ուի : Բ . սք Գէորդք : Գ . սք Սարգիս : Դ . շինգխորան :
 Չորս հատ ալ վանքեր կան . Ա . Ամրոտլու վանք կամ
 Ամրոտլայ սք Յովհաննէս : Բ . Խնդրակատար սք Աստ-
 ուածածին : Գ . Ավետիսի սք Աստուածածին : Դ . Գոմաց
 սք Աստուածածին կամ Տատրաբնակ Աստուածածին :
 Ամրոտլու վանքը քաղաքին Թաղին մէջն է , ուր տեղ
 Առաջնորդը կնստի . բայց միւսներն քաղաքէն դուրս անոր
 բոլորտիքն են , որոց վերայ իւրեանց տեղն պիտի խօ-
 սիմք : Պօռայ սք Յօհան վանք մ'ալ կայ , որն որ քաղա-
 քէն երկու ժամու չափ հեռաւորութիւն ունի :

Քաղաքին ձորին արեւելեան կողմի լեռան առջեւը ,
 բարձր բլուրի մը գաղաթին վերայի բերդի նման երեւ-
 ցած շէնքի մը աւերակներն , 30 տարւոյ չափ առաջ
 քաղաքիս տիրող Շէրիֆ պէյին շինած ապարանքն է .
 սորա տեղն աւելի բարձր լինելուն պատճառաւ , գրեթէ
 քաղաքին յամէն կողմանց կերեւի :

Շուկան՝ երեք ձորոց կեդրոնը քիչ մը զեպ ի հարա-
 ւային կողմը շինուած է , բերդին ալ կից է եւ նորա ա-
 րեւելեան հարաւային կողմը կիսնայ : Քաղաքին բոլոր-

(1) Տես Թիւ 5 . երես 136 :

տիքը երբէք պարիսպ չէ շինուած, բայց երեւելի փոշոցաց գլուխներն հինգ դուռներ կան. որոց կըսուի Վ. Սան Գաբոնի : Բ. Չէլիճիլէր Գաբոնի : Գ. Արաբ չարսու Գաբոնի : Դ. Արայ չարսու Գաբոնի, որուն Հայք Ամիրու շուկայի դուռն կըսեն : Ե. Մէյլականէ Գաբոնի : Օլրուն Գաբոնի անուամբ դուռ մ'ալ կայ որուն Հայք Գաղտան դուռն կըսեն. բայց ասիկայ այնչափ գործածելի չէ : Ըսկային մէջ քանի մը քարաշէն մեծ եւ փոքր իջեւաններ (խան) կան սոցա մէջ ամէնէն աւելի գործածական կանոնաւոր կերպով շինուած երեւելիներն երկու հատ են, որուն մէկին շին խան՝ միւսին Նոր խան կըսուի, ասոնք ըստ ամենայնի Վ. Պօլսոյ իջեւանաց ձեւովն քառակուսի եւ կամարակապ են, եւ սենեկաց առջեւն կամարակապ հովանոցներ ունին. նաեւս իւրեանց բակին կեդրոնը մէյ մէկ շատրուաններ կան : Հիւսիսային ձորին մէջէն վազող վտակն շուկային մէջէն կանցնի, որուն վերայ տեղ տեղ կամուրջներ շինուած են. Մտավաճառաց եւ մանրավաճառաց շուկայքն լայն քարաշէն եւ բարձրակամար եւ միւսներէն աւելի կանոնաւոր են. ըստ որում անոնք ալ թէ եւ քարաշէն, բայց առատաղներն փայտաշէն են. քաղաքին մէջ երեք հատ քարաշէն բաղնիք եւ քանի մը մզկիթներ կան. որոց մէջ աւելի մեծագործն Էբրիֆէ ըսուած կլոր կիսագունտի ձեւով գմբեթաւոր մզկիթն է : Մզկիթներէն ոմանց գրմբեթքն սրածայր են :

Քաղաքին արեւելեան կողմի բարձր լեռան գագաթը քառակուսի զիրքով կիսակործան կամարակապ շէնք մը կայ, որն որ քաղաքիս տիրող Պարսից խաներուն ժամանակէն մնացած է. եւ այս շէնքը նոցա լեզուաւը մին

չէւ ցայսօր փերփիլան կըսուի, որ հայերէն զխտարան կը նշանակէ; ըստ որում այս տեղը միշտ պահպաններն կէսցած, հեռուէն եկող թշնամեաց դալուստը զխտեւրով կհըսկեն եղեր: Այս տեղէն բոլոր քաղաքը եւ մինչև Ռահվայ ըսուած հովիտն ալ ըստ մասին կերեւայ: Այս լեռը գրեթէ բոլորն ալ գիր գրելու սեւ քարէ տախտակին հանքէն գոյացած է: Հայոց սբ Գեորգ եկեղեցին սոյն լեռան ստորտը շինուած լինելուն համար, նորա անուամբն սբ Գեորգայ լեռ կըսեն: Քաղաքացիք կպատմեն թէ երբեմն տարի եղած է, որ սովորականէն դուրս ձիւն եկած ատենը, ուսին (1) լեռնէն յանկարծ բրդելով, իւր տակը եղած ճապուկոր ըսուած թաղին քանի մը տուներն ծածկելով կործաներ ու մէջի բնակիչքն ալ ըսպաններ է: Եթէ նոյն թաղին բնակիչքն այն տեղէն ելելով քաղաքին միւս թաղերն ցրուին արդարեւ մեծ խոհեմութիւն ըրած կլինին:

Ճերմակ գեղին սեւ եւ կարմիր մարմարիտնի հանքեր կան, կըսուի թէ ոսկիի արծաթի հանքեր ալ կգտնուին. նաեւ ծծումբի առատ հանքեր կան. քաղաքին մէջ խնդրակատար սբ Աստուածածին վանքն երթալու ճամբուն վերայ ձորին մէջ տեղ մը կայ, որ ծծումբի գարշ հոտն փետնէն կըսրէ: Քաղցրահամ աղբիւրներն ալ այնչափ բազմաթիւ են որ ըստ մեծի մասին իւրաքանչիւր տանց

(1) Ուսի ըսուածն՝ ձմեռ ատն լեռանց վերի կողմերն ժողուրուած ձիւնակոյտներն են, որոնք յանկարծ բրդելով սաստիկ արագութեամբ գէպ ի վար կը լորին, եւ այն տեղերն եղած թէ տուներն եւ թէ գիւղերն կիլլցնեն ու կծածկեն եւ բնակիչներն ալ կապաննեն: Մտէց յառաջ եկած հետաքրքրութեան արժանի եղելու թեանց վրայօք յաջորդ թերթին մէջ պիտի խօսիմք:

մէջ մշտահոս բնական աղբիւրք կան : Թաղերուն եւ շուկային մէջ տեղ տեղ գտնուած երեւելի աղբիւրներն են , Լոօօրուաշօ . Հէրիֆ խանի եւ Մաթաշ աղայի աղբիւրք . Սէֆէր պէկենց ակներ , ուր տեղ բազմաթիւ աղբիւրներ կան , եւ այլն :

Խնդրակատար սք Աստուածածին երթալու ճամբուն վերայ աղբիւր մը կայ , որուն ջուրն ճերմակ լաթն սևի կներկէ :

Սոյն քաղաքին մէջ գործուած ու կարմիր ներկով ներկուած կտաւին լիւ է կըսուի . որոյ գոյնին կենդանու թիւնն կարմիր թաւիշին (խատիֆէ) գոյնէն տարբերութիւն չունի . ասոր այս ազնիւ յատկութիւնն Հայաստանին այլ եւ այլ քաղաքաց մէջ հոչակուած եւ շատ քնդունելի լինելուն համար , վաճառականք միշտ հակերով այն տեղերն կտանին կվաճառեն : Տեղւոյն ներկարարքն որոնք բոլորն ալ հայ են , իւրեանց ազգային բնական ճարտարութեամբն եւ հնարագիտութեամբն , արուեստական շատ փորձերով իմանալով կհաստատեն թէ , քաղաքին մէջ մի միայն մէկ աղբիւր մը կայ որն որ իրենք նոյն ներկին համար կգործածեն , կըտաւին այս աստիճան ազնիւ կարմրութիւն տուող յատկութիւնն նորա ջուրէն է , որ ուրիշ աղբիւրներն սոյն յատկութիւնը չունի կըսեն : Քաղաքին մէջէն անցնող վտակաց մէջ , գարնան ժամանակներն Վանայ ծովուն Տառեխ ըսուած ձուկին տեսակէն կգտնուին , բայց անոր չափ համով չեն . քաղաքացիք երբեմն կբռնեն : Այս Տառեխ ըսուած ընտիր ձուկն , Վ . Պօլսոյ գօլէօլ ըսուած ձուկին թղաչափ մեծութիւնն ունի :

ԳԱՐՈՒՆ ՀԱՏԱՍՏԱՆԻ

Կարօտ մանկտիք հայ որդիք,
Չեզ նոր կուտամ աւետիք.
Ելէք տեսէք թէ ի՞նչ է,
Հարաւ շնչէ, ձրմեռն փախչի:

Գարունն եկել, ձեզ բարեւ:


Չուարթ յոգի, սիրտ ուրախ,
Պատրաստ ելէք դէմ գարնանս.
Ի՞նչ ծիծաղկոտ օր է այս,
Տըխուր սըրտեր զմայլին արդ:
Վարագայ սարին ծաղկունք
Ի՞նչ խօրօտիկ փթթեցան.
Բացուան թերթերն յեղերս ջրին.

Արեւուն դէմ կը ծիծաղին:
Չուարթ մանուկ, գնա քաղէ,
Հայոց ծաղկանց փունջեր կապէ:
Այն մանիշակն իմ անուշակ,
Եւ գինեբբուկըն կապուտակ,
Թող հոտոտեն հայրենասէրքն,
Ազգին սիրոյն անձնանուէրքն:
Ահա գարունն բաց է մեզ արդ,
Արօր ձեռին մաճակալին,
Հերկէ զերկիրն, փրխրէ զկորդ հողն,
Ցանէ յակօսն գլորեան զգարին:
Եզներն սիրով հպատակեալ,

Հուտով մտնեն խարօրին տակ .
 Սերգէ մըշակն եզան համար ,
 Հուտ լրանայ այն վարած արտն :
 Հեռուանց եկաւ ուղեւոր մի ,
 Բարեւ տուաւ երկրագործին .
 Արդիւնաւոր լինի , առաց ,
 Հատ օրհնութիւն , այն տեղ կարդաց :
 Խոնարհաբար հայ երկրագործն .
 Բարեւն առաւ դիմացն երաւ ,
 Իւր մախաղէն հացերն հանաւ ,
 Մածնի ամանն ալ քովն դրաւ .
 Հայոց երկրի ճաշիկն է այս ,
 Որն որ կերան առաւօտեան .
 Հնորհակալիք տուին միմեանց :
 Մածըն մնաց երկրագործին ,
 Աւղին ընդ առաջ ուղեւորին :

Ձեր երկրագործն է քրտնաշխատ ,
 Սորա երեսն տխուր տրամած .
 Որոյ սփոփիչ դուք էք , ո՞վ Հայք .
 Տխուր սրտին ջուր տուէք յագ .
 Թող զովանայ փառաւորուի ,
 Թող զօրանայ հայ հիւրասերն :

Ս թանէս Ս արդապետ
 Ս լստէն Ս լրծուցն :



ՅԱՆԿ ՆԻԹՈՅ

Յառաջաբան յ ասպուրական Արծուոյն առ իւր ըն- թերցողս :	1
Ուղերձ առ պատուական հայ երիտասարդ ուսումնա- սէր Պ . Արտաշէս իշխանեաց սիրելի ընկերն իմ :	6
Սիսեմք մեր գործը նորէն սկսէնք :	9
Մեռած սրտերուն կենդանութիւն տուողն ազ- գային պատմութիւնն է միայն :	20
Գիշեր ի Հայոց ձոր գրոհ Հայկայ :	25
Հայեր . սիրենք զիրար :	31
Հանելուկ :	32
Եկէք Հայ եղբարք սրտերնիս իրարու տանք :	33
Հայրենասէր եւ փառասէր :	41
Հանդէս հահառակութեանց , Հայոց գրաբառ եւ աշխարհաբառ լեզուաց :	51
Արձագանք հայրենեաց աւերակներից առ Հայս :	61
Շինական Հայոց կեանքն ի Հայաստան թշուառ նը- կարագրութիւն :	65
Բողոք մօրս մերոյ Հայաստանի առ սուրբ Լուսա- ւորիչն եւ առ Հայկ Նահապետ :	94
Հանելուկ :	96
Սիւնեաց աշխարհ եւ Շուշի քաղաք :	97
Թէ ինչպէս պէտք է քիչ ժամանակի մեջ քաջ դաս- տիարակներ պատրաստել :	108
Հարց պատասխանիք ի վերայ այլ եւ այլ նիւթոց :	124
Ճանօթութիւն :	126
Հեռաւոր ոտքի ձայներն մօտէն լսել :	128
Վանեցոց առածներ :	

Հրաշալի փախուստ Պետրոսի ի բանտէն :	129
Օրորան հայրենի :	133
Բաղէշ :	136—185
Բերդ բաղլիշոյ :	142
Բանաստեղծութիւն :	146
Խորհրդածութիւն ի վերայ ազգային բանաստեղծութեանց :	150
Թէ Հայաստանի շինուածոց տանիքներն ինչո՞հողով ծածկուած են եւ թէ անոր տեղ կղմինտր գործածուի ինչ օգուտներ կյառաջանան :	153—169
Աստղաբաշխ տղայի մը գտած նոր մոլորակը :	160
Խրատք հոգւոյն առ մարմինն :	161
Թէ որչափ կարեւոր է վանայ ծովուն վերայ շոգենաւ մը շինուիլն :	171
Գարնան ծաղիկ :	176
Ոգի խաղաղութեան :	179
Գարուն Հայաստանի :	189



133
 140
 146
 150
 153
 160
 161
 171
 176
 179
 189

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ ՆԻԹՈՅ :

Խրատք հոգւոյն առ մարմինն :	161
Թէ Հայաստանի շինուածոց տանիքներն ինչո՞ւ հոգով ծածկուած են եւ թէ անոր տեղ կղմինար գործածուի ի՞նչ օգուտներ կյառաջանան :	169
Թէ որչափ կարեւոր է Վանայ ծովուն վերայ շոգեհաւ մը շինուիլն :	171
Գարնան ծաղիկ :	176
Ողի խաղաղութեան :	179
Բաղէշ :	185
Գարուն Հայաստանի :	189

ԳԻՆ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԿԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԿԱՆԻԿ
 Ի Վան , Ի Բաղէշ, Ի Մոռ, Ի Ասրեն, Երևո՞ւս ո՞ր ինչ
 չսան շո՞րո՞շնոց արծաթ Մէճիփիէ :

Իսկ Ս. Պօլիս եւ Տաճկաստանի ո՞րիչ չապառները երեւ
 արծաթ չսան շո՞րո՞շնոց Մէճիփիէ :

Ի Ռոսաստան եւ Ի Պարսկաստան չորս արծաթ Մանիկ
 Ճանապարհին ծախքը խճափերը պիտի վճարէ :